

ԳՐԻԳՈՐ ՔԵՇՈՒԵԱՆ



ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՍԱՅՐԵՆԻ

ՊՈՍՏՈՆ • 1998

# Բովանդակութիւն

XXI ՅԱՌԱԶԱԲԱՆ

## ԱՐՈՒԵՍՏ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏՆԵՐ

- 1 Սարուխանի տեղը հայ եւ միջազգային երգիծանկարչութեան մէջ
- 7 Սարուխան - Նոր հրատարակութիւններ
- 12 Երգիծանկարիչ Տիրան Աճեմեան
- 15 Քիրազի «Փարիզուիխներ»ը
- 19 Երգիծանքը Պարոյր Մասիկեանի մօս
- 24 Պարսատիկատր Դափիքը
- 28 Նկարիչ Ժանսէմի հետ
- 34 Ակադեմականը եւ իր Սուրբը
- 36 Մետալին միւս կողմը արդիական նկարչութեան
- 39 Արշիլ Կորզի
- 47 Ազնաւոր Օլենվիխայի մէջ
- 50 Քանդակագործ Արթօ Չարմաճեան
- 52 Թատերագիր Ժան-Ժաք Վարուժանի հետ
- 59 Պերթող Պրեխստ եւ Դիցազներգական թատրոնը
- 66 Մարս Ժաքոպ, Վան Տոնկեն եւ Ալբումեան
- 68 Թատերական քննադատութիւն
- 74 Ժան Վիլար

## ՇԱՀՆՈՒՐԻ ՀԵՏ

- 79 Անտիա նօթեր Շահան Շահնուրէն
- 87 Փոխան գրախօսականի
- 88 Վեպի մը Յիսնամեակը
- 91 «Բաց տոնարը»
- 92 «Կրակը կողքիս»
- 95 Շահան Շահնոր եւ Թէռոյիկի «Գողգորա»ն

## ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՆԵՐ

- 101 «Ժորժ Տանտէն» եւ «Սքարէնի խորամանկութիւնները»
- 103 «Ժառանգը»
- 104 «Վոլվոնէ»
- 105 Ընդհանուր դիտողութիւններ թատերական զոյգ  
ներկայացումներու առջիւ

- 108 «Ո՞րն է ճշմարիտը»  
 109 «Կորսուած նամակ մը»  
 110 «Կայսրը»ին բեմադրութեան առքին  
 111 «Սալեմի Վհովեմերը»  
 112 «Չորս պատկերներ Անտոն Չեխովին»  
 114 «Հին Աստուածները»  
 116 «Մեծ վարպետ Սոլնչս»  
 117 Տիգրան Չոլխանեանի «Չուարք» Օրերերը  
 118 «Ժան-Կազմիկ Պորկման»  
 119 «Յարդի զիսարկը»  
 121 «Քաջ Նազար»  
 122 «Ուսկի աքաղաղը»  
 123 «Կասկածը կնոց մտքին մէջ»  
 124 «Ինկած բերդի իշխանուիին»ին բեմադրութեան առքին  
 125 «Աստուծոյ Լոռութիւնը»  
 126 «Անուսնութիւնը»  
 127 «Ո՞վ է վախցողը Վըրժինիա Ռուլֆէն»  
 130 «Կեցցէ՛ Արքան»  
 131 «Մարա - Սատ»  
 132 «Քաղքենին ազնուական»  
 133 «Վերակացուն»  
 134 «Երեք մանչ, մէկ աղջիկ»  
 135 «Մեռնիլը որքա՞ն դժուար է»  
 135 «Կոճատ գոյգը»  
 136 «Վենետիկի վաճառականը»  
 138 «Ա՞խ, Սեղբակ, ա՞խ»  
 139 «Թատրոն 67»ի ներկայացումները  
 141 «Կոռոնկը կը կանչէ»  
 143 «Սիրանօ տը Պէրժըրաք»ի փորձութիւնը  
 145 «Հրեղէն ձիեր»  
 146 «Ալաֆրանկա»  
 148 Յաղթական «Ստախոսը»  
 149 Շահնորիի «Նահանջ»ին բեմադրութիւնը  
 152 Թատերական արուեստին մասին  
 163 «Լիբանանահայ Թատրոնը»

### **Ֆրանսական Թատրոն**

- 165 «Իւպիւ Արքան» եւ «Իւպիւ շղթայուած»  
 167 «Porgy and Bess» (*ամերիկեան*)  
 167 «Մեծ անդրհանքը եւ քշուառութիւնը Երրորդ Ռայխին»  
 168 «Վէճը»  
 170 «Les Façades»

### **Պապկերի Միջազգային Փառատօն**

- 171 «Մետիա» - Սարսովալի դիմանք
- 173 Հեռաւոր Կղզիներու «Պարանիան»ը
- 173 Մորիս Պէժար եւ բեմապարը
- 175 ճազ երաժշտութիւնը, Էլլա Ֆիցձերըլտ եւ Օսքար Փիթըրը
- 178 Էլվին Այլիի ամերիկեան պալէն
- 179 «Լիբանանեան (Տարօրինակ) գիշերներ»
- 180 «Ֆարաման»
- 181 Զուր հաւատքներ
- 182 «Չարչարանքը ըստ Ղուկասու»
- 183 «Գիտնալու համար թէ...»

### **ԸՆԿԵՐԱՅՑԻՆ ՔՐՈՆԻԿՆԵՐ**

- 187 Լրագրական պարկեշտութիւն եւ հայրենասիրութիւն
- 190 ճակատը աստղերուն՝ սա վիխրուն մարդը
- 191 Ω΄ մահապատիժին
- 194 Թատերական գայքակդութիւն մը
- 197 Վայրկեան մը լրութիւն
- 198 Ապրիլ
- 199 Օր ուխտի նորոգման
- 200 Ովսաննա՝ ...
- 201 «Իր ակրաներուն մէջ դանակ բռնող սարսափելի մարդը»
- 203 Ծիծաղը շաստուած
- 204 Գընալրի ցրուիչը
- 206 Իր հասցէն փնտողը Դանիէլ Վարուժանի անուան դպրոցը
- 207 Կրօնքը հաշիշով եւ առանց բնրեցուցիչի
- 210 Մանուշեանի հարցը կը խոռվէ Ֆրանսան
- 215 Լրագրական բարքեր
- 217 Եկեղեցիխս դրները փակունցան
- 219 Փառատօնը որ տեղի չունեցաւ
- 221 Չեռնոպիլ - Հիրոշինա
- 223 Օրինակելի՝ Այաքոլահ
- 227 «Աւազակութիւն», «Ալլահին պատիժը» եւ «միջազգային եղբայրութիւն»:
- 230 Օրինե՞րգ, թէ՝ ուազմակոյ
- 230 Անտէր թէ տիրակամ՝ «թշուա՞ն հայրենիք»
- 233 Հոգէառ Կապրիէլը այցելեց 6-րդ անգամ
- 236 Յիշատակում փոխան տօնախմբութեան
- 239 Մարդկային իրաւունքներու ըմբռնումներու տարբերութիւն Վիէննայի մէջ
- 243 Կիսակենդան հաւաքը
- 246 Կախեալ անկախութիւնը միջազգային մամուլին
- 249 Ուրիշներուն Տէր Զօրը

- 251 Տեր Զօրի նսեմացումը Առշուիցինին ալ է
- 254 Ծերունին եւ Գուպան
- 256 Sexual Harassment
- 259 Երկու մանրավելաքեր եւ այլ բաներ
- 261 Վիեթնամի պատերազմին դասերը

## **ՏՈՄՍԱՎԿՆԵՐ**

- 275 Մեծը եւ Ստրուկը
- 276 «Ինքնակոչները»
- 276 Հերոսին քաղումը
- 278 Գանգատ ծանօթին դէմ
- 280 «Էստրատային» երգիչները
- 282 Բարի եկար
- 284 Տասնարանեայ չուող խմբագիրի մը
- 288 Եւ սակայն կը դառնայ...
- 290 Հայկական Ապրիլը եւ Ամերիկեան զրոսաշրջիկութիւնը
- 291 Հայկական Հարցը անորոշ սեռին հանգրուանին
- 292 «Վերապրոդները կը վկայեն»
- 293 Զատիկ
- 295 Յո՞ երթաս
- 296 Սիրելի ընթերցող, իմ եղբայրս, իմ թշնամիս
- 297 Յօրինակ այլոց
- 298 Ապրիլ-Մեռնիմ
- 301 Ամանորեան խարկանք
- 302 Այս շաբաթ տոմսակ պիտի չգրեմ...
- 305 «Տէր Հայր... պիտի թերկուինք»
- 306 Սուզուող կողին
- 308 Thank you, Mister President
- 310 Որդեսպան եւ հայրասպան
- 311 Կար ու չկար...
- 312 Ճէյնզ Պոնտ Պերլինի մէջ
- 314 Երկու դիակ
- 315 Արքատի Վոլսքի եւ Բալովի շունը
- 317 Սովահար հայեր, երէկ եւ այսօր
- 319 Դաշնակցութիւնը կրօ՞նք է
- 325 Ոչ միայն բանի
- 327 «Ժը վո զ'է քոմքի» ... (Je vous ai compris...)
- 330 Քրեմլինի գեր-Բինոքիօն
- 331 Առողջութեան մաղթանքներ անգլիական Կարմիր Խաչին
- 333 Գորշ եւ մոխրագոյն գայլերուն տարբերութիւնը
- 334 Ցնցոտիներու տողանցքը

- 336 Մութալիպովը կ'ուզենք ըստ կարգի...  
 337 «Հայկական աւանդութիւնը» Պանդոկ Արմենիայի մէջ  
 338 «Պարոնայք, մերժեցեք նույն ստանալ»...  
 341 Քարոզի մը շուրջ  
 342 Սոլարզ Զոյգը  
 343 Puzzle  
 346 Փանիլոֆի ռչխարները  
 347 Ողիմավական թիթեղ մետալներ  
 349 Գորդեան հանգոյց...  
 351 Անտեղի խուճապ  
 351 Նախազահներու սերերը

**ԽՄԲԱԳ-ԲԱԿԱՆԵՐ**

- 355 Զարկ, Հաճըն, Զարկ, Պուրծ-Համմուտ  
 356 Կապոյտ երկինքներու երազով  
 358 We The People  
 360 «Քիւրտիստանը» Հայաստանի մէջ  
 363 Վերապրիլ  
 365 Ազատութեան եւ Հաւասարութեան Յեղափոխութիւնը  
 367 Գաղութներուն կարեւորութիւնը  
 369 «Եղ իիմն ի վերայ վիմի»...  
 372 Աստ հանգչի  
 375 Խաչազողները  
 377 Երազ եւ Իրականութիւն  
 380 Մէկ Աշխարհ, մէկ Շակատագիր  
 382 Խոտեալ ժողովրդավարութիւնը մնայուն ձգուում

**ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԵՐ**

- 387 Ծիծաղը  
 389      *ա.*      Բնախօսութիւն եւ Ախրաբանութիւն  
 392      *բ.*      Ծիծաղը եւ Հպարտութիւնը  
 395      *գ.*      Ասրիճանազրկուումը Ծիծաղով  
 398      *դ.*      Ծիծաղը Հակատութեամբ  
 404      *ե.*      Կեանը եւ Սերենականութիւն  
 410      *զ.*      Ֆրեյյոր, կամ Հոգեկան Ուժերու Խնայողութիւն  
 416      *է.*      Խոռովը եւ Հանդարդութիւն  
 422      *լ.*      Խաղը եւ Մարտ Իսրայէլ  
 428      *բ.*      Հնկերաբանութիւն  
 435      *Ժ.*      Ծիծաղը Նզովողները եւ Պաշտպանները  
 450 Երգիծանկարչութիւնը  
 463 Ոչ-Կառավարական Կազմակերպութիւնները (NGO)

### **ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐ**

- 489 Սիհրան Տէր Ստեփանեան  
 490 Գերսամ Ահարոնեան  
 491 Սարովխան իր հերոսներով  
 492 Վահէ Ջաշա  
 493 Միքայէլ Կիւրծեան  
 494 Արամ Խաչատրեան  
 495 Գեղրգ Աճեմեան  
 496 Ստեփան Շահպազ  
 497 Երուանդ Քաստինի - Տօքք. Գեղրգ Քէշիշեան  
 498 Հրաշեայ Սեղբակեան  
 499 Եղուարդ Միքոնյեան  
 500 Աշուտ Պատմագրեան  
 501 Ռուբէն Ահարոնեան  
 502 Ռերճ Ֆազլեան - Լեւն Վարդան  
 503 Ասատոր Պղտիկեան  
 504 Գեղրգ Եւ Սէսիլ Քէշիշեան  
 505 Երուանդ Տեմիրծեան  
 506 Վարդգէս Պալեան  
 507 Նուպար Նազարեան  
 508 Ցուցատախտակները  
 509 Նորագոյն հաւատացեալը  
 510 Վասն ազգի Եւ հայրենիեաց  
 511 Ազգային երաժշտութիւն  
 512 Լիբանանահայութիւնը ... Առաջ. ընթացքին Եւ վերջ  
 514 Մարդը  
 518 Հրատարակիչի մը արկածները  
 519 Ազգային մամուլ  
 520 Ազգային սափրիչը  
 521 Հերոսական առաքելութիւն  
 522 Ազատութիւնը  
 524 Կաղանդ Պապան  
 525 «Ես հայ ազգն Եմ»  
 526 Հայկական առածներ  
 528 Համբարձում Պերպէրեան Եւ Սիմոն Սամսոնեան  
 529 Ինքնաերգիծանկար

## Յառաջաբան

**Կ**երկայ հատորին հրատարակութիւնը վերստին կ'արծարծէ, ի մասնաւորի հեղինակին մօտ, մամուլի մէջ տարիներու ընթացքին լոյս տեսած հրապարակագրական գրութիւնները հատորով մը հրատարակելու խնդրական հարցը: Հաւանաբար նման հարց մը չի ծագիր հայ թէ միշագգային արտակարգ տաղանդներու գրութիւններուն պարագային: Բնականաբար ոչինչ աւելի շուտ կը հիննայ որքան ազգային-հասարակական բնոյթով յօդուածները եւ օրը օրին գրուած էջերը, եւ «ոչինչ այնքան կը տժգունի, որքան այժմէականը, որ միայն այժմէական է», պիտի հաստատէր այդ արտակարգ տաղանդներէն մէկը՝ Շահնան Շահնուր:

Ներկայ ժողովածուի հեղինակը փորձած է, կարելիի սահմաններուն մէջ, խուսափիլ «միայն այժմէականէն». ամէն պարագայի ուզած է հատորին հրապարակագրական էջերը հաւասարակշռութեան բազմասեռ ընտրովի գրութիւններով, ո՞չ միայն միատեսակութենէ խուսափելու միտումով, այլ նաև ներկայացնելու համար բառասնամեայ վաստակի մը բազմաբնոյթ կողմերը - ընկերային յօդուած, տոմսակ, արուեստի քրոնիկ, աշխատասիրութիւն, երգիծանկար - ուր տարբեր արուեստներու եւ արուեստագէտներու մասին արտայայտութիւններն ու դատումները կ'ընթանան զուգահեռ մեր ազգային եւ ընկերային հրադարձութիւններու անդրադարձումին:

Վերջապէս՝ Գիրով թէ Գիծով Քրոնիկները կարեւոր մասով ըլլալով հանդերձ սեւեռումներ մեր ազգային թէ միշագգային կեանքին, կրնան բարենպաստ մօտեցումով ընդունուիլ որպէս մէկ վկայութիւնը ժամանակաշրջանի մը, որքան ալ անոնք ցոլացուած նկատուին անձնական պրիհամակի բեկրեկուն երանգներով: Ասիկա թերեւս պատճառ մը աւելի՝ լոյս ընծայելու համար այդ պատառիկները:

Կը մնայ ճշդել թէ Հատընտիր մը, որքան ալ ընտրովի գործերու ժողովածու մը նկատուի, կը կազմուի ներքին միասնականութեան մը եւ ամբող-

ջութեան մը ամփոփ պատկերը տալու մտասեւեռումով։ Հետեւաբար այս հատորին մաս չեն կազմած հեղինակին նոյն եւ այլ կարգի գրութիւնները, ի միջի այլոց հայ թէ միջազգային նկարչութեան նուիրուած բազմաթիւ քրոնիկները։ Չեն ներառնուած նաև հայկական մամուլը, մասնաւրաբար լիբանահայ մամուլը լուսարձակի տակ բռնող երգիծական այն սեղմ Աշումները, որոնք ամէն շաբաթ լոյս կը տեսնէին «Սփիտք» շաբաթաթերթին մէջ *Ուռնակ* ստորագրութեամբ։ Դուրս մնացած են նաև հայ եւ օտար մամուլին մէջ լոյս տեսած ազգային թէ քաղաքական որոշ երգիծանկարներ, որոնց բոլորին միատեղ հրատարակութիւնը պիտի ծառայէր աւելի եւս ծաւալուն դարձնելու ներկայ հատորը, խճողումի մը խառնակ պատկերը ստեղծելով։

**Մնացեա՞լը:** Առաւել կամ նուազ՝ հիմնականը այս է եւ այսքան միայն։ Խորքին մէջ կեանքի մը վտիս վաստակը՝ գիրով թէ գիծով։ Կը խնդրուի ներկայ հատորը նկատել լոկ այցեսումս մը։

## ՀԵՂԻՆԱԿԸ

**Հատորը կազմող գրութիւնները քաղուած են հետեւեալ թերթերէն։ Զարթօնք, Շիրակ ամսագիր, Սփիտք (Լիբանան), Յառաջ (Ֆրանսա), Պալքար եւ Նոր Օր (Միացեալ Նահանգներ)։**

Արնիեսագէտներ

## Սարուիսան

### իր տեղը հայ եւ միջազգային երգիծանկարչութեան մէջ\*

**Օ** իծաղը եւ երգիծանկարչութիւնը<sup>1</sup> հաւանաբար մեռնին այն օրը, երբ իրենց պաշտօնը եւ դերը կատարելու խոր ազդակները չքանան այս աշխարհին մէջ. այսինքն՝ երբ այս մոլորակին վրայ դադրին բոլոր բռնութիւնները, երբ բոլոր կուռքերը տապալին, երբ ընկերութեան ծոցին մէջ սրբուն անարդարութիւնները, երբ կեղծիքը, խարեւայութիւնը, աւելորդապաշտութիւնը վերնան սիրտերէ եւ միտքերէ, երբ աշխարհ դառնայ եղեմ մը իսկ մարդիկ՝ տեսակ մը հրեշտակներ:

Այդ կարգի աշխարհի մը եւ ընկերութեան մը արեւածագը դիմաւորելու յոյսը չունինք վաղը, երբ մանաւանդ այսօր մարդկութիւնը սրարշաւ կը դիմէ դէպի խաւար, դէպի ես՝ քարայրի կեանք. երբ աշխարհի գերհզօրները եւ հզօրները աւելի քան երբեք կը բռնանան աւելի տկարներուն վրայ եւ իրենց զինուրական թէ տնտեսական տիրութիւնը կը օգորացնեն ու կը տարածեն ի հաշիւ փոքրերուն: Յայտնի կ'ըլլայ ուրեմն որ ծիծաղի աստուածը պիտի ապրի եւ գոյակցի մարդկութեան հետ մինչեւ տիեզերքի վախճանը, երբ նկատի ունենանք մասնաւորաբար որ մարդկային էակը դժուար թէ անմեղ ճգնաւոր մը դառնայ:

~~~~~

Երկու հարցումներ կը դրուին մեր առջեւ.- Ո՞ւր է Ալեքսանդր Սարուիսանի տեղը հայ եւ միջազգային երգիծանկարչութեան մէջ:

Սարուիսանի տեղը մեր մէջ բնորոշելը մասնաւոր դժուարութիւն չունի, ու ասիկա՞ ձեւով մը՝ դժբախտաբար: Աւելի քան դար մը անցած է այն օրէն, երբ երգիծանկարչութիւնը մուտք գործեց մեր մէջ: Մինչեւ Սարուիսանի երեւումը, կարելի ըլլայ թերեւս շարել քանանեակ մը անուններ, որոնց գործերը երևացած են հայկական մամուլին մէջ Պոլիս թէ այլուր: Այդ անուններուն մէջ տաղանդաւրները աստուազին կեանք մը ունեցած են միայն, չեն իսկ կատարելագործուած, իսկ մնացեալներուն գործերը հաւանաբար ունին պատմական նշանակութիւն եւ սակայն ինքնին զուրկ կը մնան արուեստի բարերար շունչէն<sup>2</sup>: Հայաստանի մէջ քանանինգ տարիներէ ի վեր կը հրատարակուի «Ոզնի» երգիծաթերթը, ուր սակայն գերիշխող երգիծանկարիչ մը չէ յայտնուած: Եարալեան, Վարդան Աճէմնեան, Արուտչեան, Վ. Թաթէոսեան գծագրիչներ եւ

\* Ներկայ գրութիւնը պատրաստուած է որպէս բանախօսութիւն Սարուիսանի 45-ամեայ գործուակութեան ձուիրուած յորելինական հանդիսութեան համար, որ տեղի ունեցաւ Պէյրութի մէջ 4 Մարտ 1967-ին:

1. Այս բառին գլխաւոր դարբինն է Սարուիսան, որ արդարօրէն սխալ, անհամապատասխան կը գտնէր քարիքաթիւրին թարգմանութիւնը որպէս «ծաղրանկարչութիւն»:

2. Երբ հայ երգիծանկարչութեան ծնունդէն ասդին անցած է շորջ մէկ դար, ակնկալիկ է որ հատորով մը, որ պիտի ներառներ առնուազն մինչեւ 1920 թրակամի գործերը, տրուէր անոր պատկերը իր յատկանշական գիծերով: Մեր դասումը թէ անցեալին չենք ունեցած անզապելի պոռթկումով եւ կամ ինքնատիս ճախրանքով գործեր՝ որոնցմով եր-

Ակարիչմեր են առաւելաբար, որոնք սրամտութիւնը կը վերածեն պատկերի: Անոնց չեն պակսիր յատկութիւններ եւ շնորհ, սակայն չեն լրացներ ամբողջական երգիծանկարիչի պայմանները: Չունին տիրական, անձնական դրոշմ, խառնուածքի շեշտեալ ինքնութիւն, հասարակական կեանքին մէջ զգալի ներկայութիւն, որոնք միամարդար դէմք մը կը պարտադրեն շրջանակին: Երեւանի մէջ երգիծանկարչութիւնը կը բոլորէ ծնունդի եւ աճումի առաջին շրջանը, որ ծաղկելու համար պէտք ունի նաև որոշ խրախուսիչ պայմաններու: <sup>3</sup>

Այս կողմէ աելի բախտաւոր է արտասահմանը: Կարելի է առնուազն ինս թուել մեզի ծանօթ երեք անուններ -*Տիրան Աճէմեան* (Լիբանանի), *Քիրազ* (Ֆրանսայի), *Չիք Տամատեան* (Ռումանիա):

Չիքը տաղանդաւոր երգիծանկարիչ մըն է, որուն սրամտութիւնը եւ գիծերը յաճախ ունին նեսի մը սրութիւնը: Սակայն Տամատեան հայ մըն է, որուն գործերը ուղղակիօրէն չեն ճնշացներ հայ գանձարանը: Ֆրանսայի Քիրազը, «ամէճէն փարիզեանը՝ փարիզեաններուն մէջ» -ինչպէս որ սովոր են զինք կոշել-, ազնուական զուարթախոր մըն է եւ նուրբ արուեստագէտ մը, բայց իր գործերը օստար են հայկական կեանքին: Լիբանանի թիւ մէկ երգիծանկարիչը՝ Տիրան Աճէմեանն է: Ասոր պարագային կը մատնուինք շփոթի մը. -Ահաւասիկ մէկը որ իր տաղանդին եւ արուեստագիտութեան առընթեր՝ ունի առաւելութիւնն ու գիտութիւնը ճանչնալու մեր կեանքը, եւ ապրելու հայկական գաղութի մը ծոցը որպէս ամբողջական հայ: Բայց Տիրան կը լոէ, գութէ միշտ լոած է, գոնէ զինք ճանչած երկար տարիներու: Իր լութեան պատճառները որքան ալ բացատրելի ըլլան եւ նոյնիսկ հասկնալի՞ կ'ունենան ժխտական արդիւնք մը հայ երգիծանկարչութեան համար: Մեր ակնկալութիւնը իրմէ կը մնայ միշտ վառ: Սփոփարար է վերշապէս տեսնել որ ան պատկերազարդած է Յովհաննէս Թումանեանի «Քաջ Նազար»ը:

Սարուխան մեր երգիծանկարչութեան պատմութեան պիտի անցնի իբր անոր հիմնադիրը եւ առաջին մեծ դէմքը: Ան մեր Երուանդ Օտեանն է եւ Յակոբ Պարտնեանը մանաւանդ՝ իր խառնուածքով: Միջազգային մշակոյթի պատմութեան մէջ շատ քիչ է թիւը այն կատակերգակներուն եւ երգիծարաններուն, որոնք իրենց կեանքի ամբողջ տեսողութեան դուրս չեն ելած -չեն կրցած կամ չեն ուզած ելլել- իրենց կալուածէն: Ծնած են երգիծարան, ապրած եւ մեռած

---

գիծանկար մը կը դառնայ խորհրդանիշ, ոչինչով կը փոխէ մեր ակնկալութիւնը ալպոսի մը հրատարակութեան ի խնդիր: Լաւ կ'ըլլայ նաև որ մենք զմեզ ճանչնանք գծանկարով, որ տպաւորելու լաւագոյն եղանակն է:

**3. Երր կ'ակնարկուի «Հնապատաւոր պայմաններու», կարելի չէ սակայն անտես ընել ուշագրաւ երեւոյթ մը: Երեւանի մէջ կը հրատարակուին «Ողջի», իսկ Մուկուայի մէջ՝ «Քրոքուտիլ» երգիծաթերթերը, որոնցմէ օրինակներ տեսնելու պատեհութիւնը ունեցած էինք: Ակզբունքով վարչակարգային նոյն պայմանները կը տիրեն երկու մայրաքաղաքներուն մէջ, սակայն հակառակ այս իրողութեան՝ ոուսականը կ'ամբողջացնէր, կարելիին սահմանին մէջ, իր կոչումը, մինչ Հայաստանի երգիծաթերթը կը մնար «գաւառալին» մակարդակով եւ տարրութեամբ, բաղդատմամբ ոուսականին, ուր հասու գիծերով տաղանդաւոր արուեստագիտներ չեին պակսեր: Պատճառներէն մէկը կրնայ տրուիլ, թերեւս, թէ ինչ որ կը համարձակուէր Մուկուայի մէջ, թոյլատրելի չէր կովկասի մէջ:**

և՛ երգիծանքը իրենց շրթումքին: Ամոնք զտարիւն երգիծաբաններն են: Այդպէս էր Մոլիէր ֆրանական գրականութեան մէջ, այդպէս էր Պարոննեան մեր մէջ, եւ այդ բացառիկ խառնուածքին տէրն է նաև Սարուիսան: Հետեւաբար այս վերջինին պարագային, մեր կեանքին բոլոր երեւոյթները իր բովէն անցնելով վերածուած են երգիծանկարի: Ամէն ոք ներկայ է հոն. կրքոտ կուսակցականը, անորոշ չեզոքը, շաղակրատ տանտիրուիթին, դարավերջիկ հարուստը, սնոտի անհատը, հայ պարզ մարդը: Եւ ամէն ինչ պատկերուած է հոն. Մեր անմիջական անցեալը, ներկան, ընկերային եւ քաղաքական միտքը յուզող հարցերը: Ազգային ամէնէն թաքուն հոգեվիճակները վերածուած են գունազարդ, ծիծաղաշարժ՝ այլ խոռվիչ պատկերի: Ահաւասիկ, օրինակ, սպիտակամօրուս եւ տկարակազմ ծերունի մը, հողաթափերով, տունը քազկաթողի մը Վրայ կորաքամակ նստած, կծկուած աչքերով, որ սակայն կ'ըսէ.- «Ո՛չ, տղաս, ես այս երկիրը շատ մնալու միտք չունիմ, երբ ծննդավայրս վերադառնամ» հոն է որ ծրագիրներս գլուխ պիտի համեմ. ի՞նչ ծրագիրներ ունիմ...»: Այս պատկերը իր մի քանի սողերով կը խտացնէ հայ տարաբախտ կեանքի երկար ոդիսականը:

Սարուիսան ազգային գետնի Վրայ եղաւ աճ՝ ինչ որ եղան Հոկարդ, Կիլրէ, Ռոլանտուըն՝ Անգլիոյ մէջ, կամ Ֆիլիփոն եւ Տոմրէ՝ Ֆրանսայի մէջ: Այս բաղդատականը պէտք է առնել խորհրդանշականօրէն: Մենք թագաւորութիւն մը չունէինք եւ ոչ ալ արքայ՝ զայն գահընկեց ընելու:

Սարուիսանը ունեցանք շուրջ դար մը ուշացումով, բաղդատմամբ երոպական մեծատաղանդ երգիծանկարիչներու, սակայն ան եկաւ իր գործերուն մէջ ամփոփել մեր դար մը երգիծանքը, որպէս գիրքեր պատկերազարդող, բարքեր նկարող եւ քաղաքական երգիծաբան: Իրմով կը սկսի մեր դասական երգիծանկարչութիւնը, որուն գագաթը կը գտնուի ան իր կշիռով, ոճով եւ բեղունութեամբ:



Խօսիլ Սարուիսանի միջազգային արժեքին մասին ուրիշ բան չէ դարձեալ՝ քան ներկայացնել անոր ազգային արժեքը: Բայց, նախ, ո'վ կրնայ ազգային հզօր տաղանդ մը անշատել միջազգայինէն: Անհնար է յատակ սահմանումներ ընել երկութին միջեւ: Եթէ պահ մը նոյնիսկ մոռացութեան տանք կէս դարու Վրայ երկարող արաբական մամուլին բերած իր մեծակշիռ մասնակցութիւնն ու գրաւած առանձնաշնորհեալ դիրքը Եգիպտոսի մէջ -որուն նոյնքան ան կը պատկանի եւ որուն երգիծանկարչութեան պատմութեան մէջ իր պատույ աթոռը արդէն գրաւած է-, Սարուիսանի արժեքը նուազում պիտի չկրէ: Ան մեծ է նախ իր «Ընկեր Փանջունի»ով եւ «Ընկեր Խոփունիով»՝ մեծարժեք ըլլալով նաև երանգաւոր «Արխտողոմ աղայ»ով:

Փանջունի մը Օտեանի գիրէն դուրս ցայտած է որպէս գիծ եւ տիպար եւ դարձած՝ մեր կեանքի ընկերակիցը, շնորհի այն երկրորդ կեանքին զոր անոր սուած է Սարուիսան: Կարելի՞ է պատկերացնել Փանջունին առանց Սարուիսանին:

Միջազգային համբաւի հասած արուեստագէտ մը պէտք է ունենայ ընկերային պատասխանատութեան զօրեղ զգացում: Սարուիսանի մօտ միշտ արթուն եղած է ընկերային գործիչը:

Երկու դարէ ի վեր, սկսեալ անգլիացի նկարիչ Ռիչլիլիմ Հոկարդէն

(1697-1764), որուն շարք մը իւղամկարներն իսկ առու երգիծական շեշտ մը ունին, երգիծանկարիչներ գիրքեր պատկերազարդած են: Բայց Սարուխան շնորհալի կամ տաղանդաւոր պատկերազարդող մը չէ: Ան մեծատաղանդ վերստեղծագործող մըն է, որ թափանցած է ընկեր Փանջունիի ոգիին, խորասուզուած է մինչեւ հոն ուրկէ ինքը՝ Երուանդ Օտեան քաղած է Փանջունիի տիպարը: Նոյն հարազատ բնատիպարի երկու տարրեր արտայայտութիւնները դարձած են Օտեանի եւ Սարուխանի երկուորեակ հերոսները, մէկը գիրով, միւսը՝ գիծով, բայց նոյն ուժգնութեամբ: Սարուխանի գծային տիպարը այնքան հիլթեղ, կենդանի, ցայտուն եւ ամբողջական է, որ ունի իր ուրոյն հնչեղութիւնը: Կշուադատելով մեր խօսքը, կարելի է վկայել թէ երգիծանկարային պատկերազարդումի կալուածին մէջ ցարդ իրագործուած միշազգային գլուխ-գործոցներու առաջին շարքին կը պատկանի «Ընկեր Փանջունի»ն, իր մեկնաբանութեամբ թէ արուեստի հզօր պատկերացումով, որ Տոմիէյական բարձրագոյն արտայայտապաշտութեամբ դրսեւորուած է:

Ուրիշ երեւոյթ մը նաև՝ որ մասնաւոր շահեկանութիւն կը ներկայացնէ ուսումնասիրողին համար: «Ընկեր Փանջունի»ն գլուխ-գործոցն է Սարուխանի, անոր աւելի քան քառասնամեայ հսկայ եւ արժեքաւոր վաստակին մէջ: Անտես առնելով պահ մը հայ եւ օստար, մասնաւորաբար եգիպտական մամուլին մէջ հրատարակուած իր գործերը, Սարուխան իր կենդանութեան հրատարակած է ծաղրանկարներու չորս հատորներ,- *Մենք մեր ակնոցով, Տե՛ս խօսքերդ, Մ'ծապատի Մուրացկաններ* (Պարոնեանի գործին պատկերազարդումը), «*Cette Guerre*» (Այս Պատերազմը): Կարելի է սաեւ որ հակառակ իր «պատկերազարդում»ի բնոյթին, Ընկեր Փանջունին իր ամբողջութեամբը ամենէն բարձրարժէք գործը կը մնայ Սարուխանի, արուեստի արժեշափով: Հոն Սարուխանը բնորոշող գիծերն իսկ մեզի կը ներկայանան իրենց առաւելագոյն բիւրեղացման, պարզացումին, խորութեան, արտայայտչականութեան եւ հետեւաբար՝ բարձրութեան մէջ: Հոս է որ կարելի է տեսմել նաև գրող Օտեանի ոճին բարերար ազդեցութիւնը երգիծանկարիչ Սարուխանին վրայ: Ու նաև՝ անշուշն գործին եական հանգիտութիւնը արուեստագէտին ներաշխարհին հետ:

Գրելով «Փանջունի»ն, Օտեան չէր կրնար կրահել որ նոյն ատեն -թէեւ տարիներ ետք- կը «գծէր» ուրիշ գլուխ-գործոց մը: Ու առաւել նաև չէր կրնար երեւակայել որ Սարուխան, քայլ մը աւելի առնելով, օտեանական ոգիով պիտի ստեղծէր «Ընկեր Խոփունի»ի տիպարը, որ անմեռ -ըսէ՞նք անսատակ- ոգին է Ծաղվարի հերոսին, տարեց «Փանջունի»ի մը մէջ, որուն գործածած լեզուն շատ յատկանշանակօրէն արեւելահայերէն է:

Տիպար մը կը ստեղծուի ներկայացնելով ժողովուրդի մը հոգեբանական կազմախօսութիւնը կամ ընկերութեան մը հանրային-քաղաքական մէկ կարեւոր երեսը: «Ընկեր Խոփունի»ն կը պատկանի այս վերջին արտայայտութեան:

Հարց չէ թէ երգիծանկարիչը ո՞վ կամ որոնք ունէր իր մտքին մէջ իր այդ տիպարով, թէեւ անոնք մեզի հանրածանօթ կը թուին ըլլալ: Եղբ սակայն տի-

4. Սարուխան ծնած է Պաթում, 1898-ին: Ցաջորդ տարի կը փոխադրուի Պոլիս: Եգիսխուս կը հաստատուի 1924-ին եւ կը դառնայ «Ռող ըլ Եռուէֆ» թերթին երգիծանկարիչը: Իր ասպարէզին ընտրութիւնը պիտի կատարէր երկու տարի առաջ Պոլսոյ մէջ: Սարուխան կը մեռնի 1 Յունաւար 1977-ին:

պար մը ստեղծուած է միս ու ուկորով եւ ունի կեանքի եւ կենսունակութեան բոլոր տարրերը՝ կը դառնայ ինքնաբաւ եւ կը վերածուի խորհրդանիշի: Կը ներկայացնէ գլխագիր մտայնութիւն մը: Կոտրելով հանդերձ «շինեցի» ըսողները անպայման ձախակողմեան գաղափարաբանութեամբ Փանջունիներ չեն, ոչ ալ քաղաքական ցնորքը աշխան կամ ձախին մենաշնորհն է: Եթի կը խօսուի Ընկեր «Խոփունի»ի մասին, մեր նպատակն է խորաշափել Սարուխանի գործին տարողութիւնը եւ երկարաձգումը ժամանակի մէջ: Ի վերջոյ, պատմութեան հոլովյթով բոլոր իրաւակարգերը եւ կուսակցութիւնները պիտի փոխնեն գործելակերպ, դիմագիծ, շապիկ, եթէ ոչ անուն: Բայց արուեստի մարզին մէջ քանդակուած տիպար մը պիտի ունենայ յափտենական կեանք, որպէս խորհրդանիշ մտայնութեան մը: Այս պատճառով է որ եթի կը դիտենք մէկուկէս դար առաջ Տոմիէի մը Օրէնսդրական Մարմինին մրափող անդամները, չենք հարցներ թէ անոնք ո՞ր իրաւակարգի կը պատկանէին: Անոնք կը պատկանին այն բոլոր վարչաձեւերն, որոնք թոյլ կու տան խորհրդարան կամ Ազգային Ժողով մուտքը յոգնած, զառամած եւ ձանձրոյթէ յօրանջող անձերու: Եւ Ընկեր Խոփունին ունի տիպարային այն ուժը, ինչ որ աշխարհահուշակ նկարիչներ տուած են իրենց հեռուսներուն: Եթէ Մոնիէի մը Բրիտոնմը կը ներկայացնէ հասարակ տեղիք միտքեր արտայայտող տիպարը, Թրավիէի Մայէօն՝ ամէն մոլութեան տէր շնական անձը, Տոմիէի Ռոպէր Մաքէրը՝ կեղծաւոր խաքերան, Կավառնիի Թումաս Վիրոլոքը՝ թափառաշրջիկ մուրացիկը, Սարուխանի Ընկեր Խոփունին կը ներկայացնէ -եւ պիտի ներկայացնէ- քաղաքական անհրատեն եւ պատեհապաշտ տիպարը, որ ընտանեկան պարագաներու եռապատկումով մը -Խոփանոյշ, Խոփունիկ- կը տարածուի կազմակերպեալ ընտանիքի մը -հաւաքականութեան մը-վրայ: Աւելին. ինչպէս որ Ֆիլիպոնի Տանձը խորհրդանիշն էր Լուի-Ֆիլիք արքային, նոյնպէս՝ հայ խմբագիրի մը դժբախտ մէկ արտայայտութեամբը՝ հեծանիլը -պիսիլէթը- դարձաւ ոգեկոչումը Ընկեր Խոփունին եւ իր ազգային վսե՞մ առաքելութեան: Եղօհծանկարիչն շնորհի պայտած եւ պայտող անհուվ հեծանիլը մաս կազմեց մեր քաղաքական ֆոլքլորին:



Սարուխան կը գծէ ազատ շարժումներով, աւելի ճիշդը իր երգիծանկարները ամբողջական եւ յաճախ նկարչագեղ նկարներ են, չինական մելանով գծուած, ուր ամէն ամէկիւն վերձինը պտտած է, յարգելով հաւասարակշունութեան եւ յօրինումի դասական օրէնքները: Իր գծագրութիւնները չունին մտահոգութիւնը գիծերու խնայողութեան: Անոնք աշխատցուած են, ծաւալ եւ խորութիւն ըստացած՝ գիծ-գիծ խաւով (աշխորէ): Իր այլազան տիպարները ուսումնասիրուած դէմքեր են, բնական, իրենց արտայայտիչ նկարագրովը եւ մարմնի համապատասխան կենդանի շարժումով: Նոյնիսկ աւելի իրաւութիւն տալու համար, կը պատահի որ արուեստագէտը ինքզինք ալ գծէ երգիծանկարին մէջ եւ նաեւ խօսք տայ անոր -իրեն: Իր երգիծանկարներուն գլխաւոր յատկանիշներն են անոնց աշխոյժ եւ յորդուն նկարագիրը:

Ինչ որ ցարդ վեր առնուեցաւ որպէս Սարուխանի վաստակը մեր ազգային կալուածէն ներս, պէտք է զայն առնել եւ զետեղել երեսուն միլիոն ժողովուրդ հաշուող Եգիպտոսի մէջ: Եգիպտոսացիներուն Սարուխանը կը կրէ նոյն անունը: Երկու տաղանդ՝ մէկ անունով ներկայացցուած: Նեղոսի ափերուն առաջին մեծ երգիծանկարիչը դարձաւ ան, որ քաջալերեց եւ փթթեցուց նոր տաղանդ-

**Աեր:** Ստեղծեց տիպար մը՝ Խաւաժա Էֆէնտի, որ Եգիպտոս հաստատուած եւ եգիպտական կեանքը իրացնող օտարականն էր: Սարուխան հայրն է մանաւանդ հոչակաւոր Մարի Էֆէնտիին –բարեմիտ այլ ուշիմ, առողջ զգայարանքի տէր եւ արամիտ եգիպտացի տիպարին՝ որ արագօրէն ընդհանրացաւ արարական մամուլին մէջ եւ 1930-էն մինչեւ 1955 արտայայտեց ժողովրդական միջին խալին կարծիքը: Այդ կարճահասակ, գլուխը թարպուշով, ձեռքը համրիչով եւ մարմնի գնդական մասերով «Էֆէնտի»ն պիտի նկատուէր եգիպտական քաղաքական կեանքին ամէնէն իրաւ տիպարը: Եգիպտական յեղափոխութեամբ Կամալ Ապտըլ Նասէրի իշխանութեան գալէն ետք, «Խաւաժան» դարձաւ «Արար Էֆէնտի», նոյն դիմագիծերով եւ միայն արաբական հագուստ-կապուսի փոփոխութեամբ: Մինչեւ կեանքին վերջը Սարուխան ծառայեց նաեւ եգիպտական արուեստին:

Սարուխանի վաստակը, ինչպէս որ դուրս կ'ելլէ մեր հայկական կալւածէն, նմանապէս վեր կը բարձրանայ եգիպտական շրջանակէն: Ուսէ մեծ երգիծանակարիչ, մանաւանդ երբ ան ապրած է յեղափոխական եւ պատերազմական տարիներ, իր մեծագոռ խօսքը ունեցած կ'ըլլայ այդ շրջանին: Դւեւեւ բոլորին միտքերուն մէջն են այն երգիծանկարները, որոնք ամփոփուեցան «Այս Պատերազմը» խորագրեալ հաստրին մէջ, եւ ուր Հիթէր միշտ կ'երեւար բոցավառ քամակով: Այդ տագնապալի շրջանին Սարուխանի գործերը ներշնչեցին արիութիւն, վստահութիւն եւ կորով վտանգելու գինով հեղինակին ֆիզիքական ապահովութիւնը: Բնական մէկ հետեւողութիւնն էր, ուրեմն, արտայայտուած այն միտքը՝ թէ Երկրորդ Աշխարհամարտին մասնակցող հայ բազմաթիւ զօրավարներէն մէկը կը կոչուէր «Զօրավար Սարուխան»:<sup>5</sup>

Ալեքսանդր Սարուխանի վաստակը իր ձեւով՝ դարձած է ուսանելի մեր դասականը, իսկ իր խորքով՝ վաւերագրային տոկուն արժէք մը: Ով որ օր մը ուզէ ունենալ գաղափար մը մեր ժամանակակից կեանքին մասին, պիտի դիմէ նաեւ Սարուխանի որպէս խոտացեալ, պատկերազարդ ալբոմ՝ մեր ազգային պատմութեան եւ շրջանի քաղաքական իրադարձութիւններուն:

5. Պատերազմին դէմ աննկուն պայքարողը կը ստանայ խաղաղութեան մրցանակ, 1960-ին ամերիկեան Ժողովուրդէ Ժայտագիրը –People to People Program-ի ծիրէն ներս: Մրցանակը հաստատուած է ամերիկեան երգիծանկարիչներու կողմէ, յատկացուելու համար խաղաղութեան եւ իրերահասկացողութեան համար պայքարող իրենց պաշտօնակիցներուն: Սարուխան կը պարզեւատրուի աշխարհի տասնչորս մեծ երգիծանկարիչներու կարգին, ինչ որ նույրագործումը կը դառնայ միջազգային իր համբաւին: Իսկ Գանատայի մէջ ան կը նույրագործուի իրը «Երգիծանկարիչներու երէցը»: